

քիւն սրտիս . խոստովանիմ զի խորհրդով գայն ազդեցի Տեառն Ամբրոսիոս վարդապետի ընդ ձեռն բարեկամաց, — գոր գուցէ եւ այլք, — որպէս զի լուծեալ գպատճառն, նիւք չմնացէ ի մէջ հասարակաց խօսակցութեան . որոց այսօր ընդդէմն վկայեն հռովմեականն ազգայինք, յորս դէպքն գործեցաւ, եւ յամօր կացուցանեն այսօր գրեարքբուն որ...

« Հայցելով զօրհնութիւն մեր եւ անմոռաց հայրականդ սիրոյ յարատեւութիւն առ իս, յիշել զիս ի հանապագորդեան աղօթս մեր՝ ցանկամ միշտ, եւ մնամ որպէս էի անվովիտիս սիրոյ մտերմութեամբ Աստուածաբեայ Հարցոյ իմոց վշտակից մինչեւ յոյժ, եւ ձգնողականդ ձերոց հանդիսից փափագող ի սրտե լինել կցորդ ի հեռուստ ,

Տրապիզոն, 11 դեկտեմբերի 1856 :

Իօնարն ծառայ

ԱՅԷԼ ՎԱՐԳԱՊԵՏ ՄԻԻԹԱՐԵԱՆՅ : »

Տարույս վերջին ամսաբերքերուն մէջ քանի մը նամակաց այս կերպով հրատարակուելուն մի միայն նպատակն էր՝ ցուցնել մեր ընթերցողաց քե որչափ անհիմն էին անոնց խօսքերն որ մեր վերադարձին անկեղծութեանը վրայ տարակոյս հանելը բարակամտութիւն կը համարէին իրենց, եւ կամ անոնցը որ ասդիսանդին կըսէին, ու մինչեւ հիմա աչ կըսեն, քե ազգը անկեղծ ու պատուաւոր ընդունելութիւն չըրաւ մեզի : Ապա քե ոչ, մարդկային գովեստից վրայ համարումնիս խիստ քիչ է, եւ մենք սրտի հանգստութեան եւ ճշմարիտ երջանկութեան հիմն կը ճանչնանք միշտ խղճմտանքի մաքրութիւնը, տրդարութեան եւ ճշմարտութեան ճամբէն չխտորիլը, եւ Աստուածային ամենասուրբ կամաց ի մեզ կատարուիլը :

Ա Գ Ա Մ Ա Ջ Բ Ա Ր Ի Ե Ր Գ Ե Ր Ը

Պ. Գեորգ Ալվերտեան Տփլիսեցի բազմամուտ եւ ազգասէր բժշկին արդիւնքը հոջակեցինք փոքր ի շատե՞ երբ Սայեաք-Նովա բանաստեղծին խաղերուն վրայ խօսեցանք : Այն գործոյն գեղեցիկ յառաջաբանն ու մտաղիր ջանքով ու սիրով հիւսուած ծանօթութիւնները աւելի շարժեցին մեր փափաքն որ անձկանօք սպասենք իր խոստացած միւս հատորներուն : Եւ ահա այն միջոցին է որ հասաւ ձեռքերնիս նոյն պարունին գովելի նախանձաւորութեամբ հետեւող ուրիշ ազգասիրի մը աշխատասիրութիւնը, որուն վրայ հոկտեմբերի ամսաբերքին վերջը յիշատակութիւն ըրինք :

Երեւանցի Պ. Ոսկան Յովհաննեսեանց երկտասարդն աչ Ալվերտեանին Պ. պէս մասնաւոր փոյք ունի Հայաստանի նոր բանաստեղծներուն երգերն ու խաղերը հաւաքելու եւ մանր ծանօթութիւններով հրատարակելու ի Մոսքուա : Մինչեւ հիմա մեր ձեռքը հասածներն են Ա., Բ եւ Գ տետրակները, յորոց առաջնոյն մէջինը Ազամ Ազրարի երգերն են՝ տասնըջորս հատ. երկրորդին մէջ են Աջրգ Շիրին մականուամբ Կարապետեան Պ. Յովհաննիսի քսանըտօրը երգերը . իսկ երրորդին մէջ Նիրանի մականուամբ Շահրամանեանց Պ. Յովհաննիսի տասնըջորս երգերը :

Շատ փափաքելի էր որ Պ. Ոսկանը իւրաքանչիւր տետրակին սկիզբը գէր համառօտ տեղեկութիւն մը տար այն բանաստեղծից վարուցն ու

վիճակին վրայ : Կերեւնայ քե այն անձանց՝ Հայաստանի հիւսիսային կողմերը ամենուն ծանօթ ըլլալուն՝ այս աշխատութիւնը աւելորդ համարեր է. նոյնպէս աչ երգերուն մէջի այն խօսքերը միայն կը պարզէ ծանօթութեամբ՝ որ շատ սովորական չեն նաեւ իր կողմերու Հայոց լեզուին մէջ :

Մենք հոս նախ Ազամ Ազրարի տետրակին առաջին խաղը դնենք որ 1840ին յունիսի 20ին պատահած գեանաշարժէն Ակոռի գեղին կործանելուն վրայ շինուած է, եւ անոր հետ երկրորդը : Պ. Ոսկանին ծանօթութիւնները մեր ընթերցողաց հասկըցողութեանը համար բաւական ջոտենելով՝ հարկադրեցանք տեղ տեղ աւելի պարզաբանութիւններ դնել, ինչպէս որ պիտի ընենք ատենով նաեւ միւս երգերէն մէկ քանիին հրատարակմանը մէջ :

Բանաստեղծին Ազրար մականունը սերտ կամ սերտած կըրարգմանէ Պ. Ոսկան . ըսել է քե Պարսից էզպէր բառն է. եւ ասոր համանուն է Արարացոց հաջորդ ըսածը, որ միտքը պահող կընշանակէ :

Ա.

Ո՞վ էր տեսել ես՝ աշխարհն ես օրին,
Մեր մեզացըն շարժը քանդից Ակոռին :

՝ Այս, առ :

Չարնուրեւի եր շարժի եկած օրը.
Սար ու ձոր իրար դիպաւ, ասեմ որը,
Մէրը¹ որդուն՝ որդին մոռացաւ հօրը,
Սարապիւնք եր քայելիս Մարապայ ձորին :

Էս պատիժն ամենն եր մեր մեղիցը,
Արարատեան սարը շարժեց տեղիցը,
Տակովն արեց, մարդ չի պրծաւ գեղիցը,
Ո՛չ Հայ, ո՛չ Թուրք, ո՛չ Ջրնուտ, ո՛չ Ասորին :

Լերին քակեալ, բրնդաց որոտաց ձորը,
Ախմիշ էլաւ² եկաւ ձիւնաբեր ջուրը,
Հոսեաց՝ տարաւ վանքն աւագան աղբիւրը,
Դիւի³ հաւաքեց՝ ամեց յանդունդըս խորին :

Բարկացել եր մեր Արարիւն եւ հետին,
Իրար դիպաւ՝ շարժեց երկինքն ու գետին,
Չի խնայեց սուրբ Յակովբ Հայրապետին⁴
Որ քեռի⁵ եր Լուսաւորիչ Գրիգորին :

Ակոսին եր աշխարհիս մի նշանը.
Չի պանելով Աստուծոյ պատուիրանը,
Անմեղ տեղը կորաւ չորս հազար ջանը⁶ :
Թէ լսէին աստուածային սուրբ բանը,
Թեզ կու լսեր դարձ եկած մեղաւորին :

Խրատ առէք՝ կարգացէք Աստուծոյ Գիրը,
Լաւ ճանաչէք ձեր ճանապարհն ու փիրը⁷,
Փառք տուցէք՝ մեկէի⁸ չըզայ եւ բիրը⁹,
Պաշտուցէք Աստուածամուտ Արտին :

Նոյ վայր իջաւ տապանովն այս Սարումը,
Յակովբ Հայրապետն աղօթեց քարումը.
Հագար ուր հարիւր քառասուն տարումը
Էս պատիժն եկաւ յունիսի քան օրին :

Մարդ շինացաւ խեղճ Ակոսու հրնարը,
Գարբեղիտը¹⁰ բնկաւ ամեն մի քարը :
Խրատ առէք, դուք էլ մեք գործել¹¹ չարը,
Էս նախնարն արաւ Աղամ Ագրարը :
Միշտ փառք տուէք ձեր անմահ բազաւորին :

Բ.

Ո՛վ սիրելիք՝ կենալ մեք¹² դուք եւ փուջ աշխարհիս մեշը,
Երբանք ճգնուրին անենք ետրանի¹³ լեռ քարի մեջը.
Հայր Արքանամու նման միշտ ման գանք¹⁴ ոչխարի մեջը,
Հոգւոյ վախճող մարդ՝ ո՛չ կենալ էլլարի մեջը¹⁵ :

Ո՛վ սիրելիք, աշխարհիս ամենայն բանը փուջ,
Թօջ այ բնում¹⁶ չխարի պէս՝ գնում դեմքանը¹⁷ փուջ,
Մեռնողի համար կ'լինի ոսկեղէն մաղանը¹⁸ փուջ,
Կ'փարարեն կառուում՝ կ'ձգեն մաղարի¹⁹ մեջը :

Արդար մաքուր մնայն՝ խիտ գովական բան կ'լինի,
Մարմնոյն օգուտեա ոք՝ ինչոյն խիտ գեան կ'լինի,
Վերջի ատեանը գալուս՝ ուղիղ դատաստան կ'լինի,
Կ'հրամայի Տէրը, գձեցէք փառ կրակի մեջը :

Ագրար Աղամն եմ խեղջացել՝ կեանք չունիմ նեչ մեկ սանար,
Թալանըս²⁰ չար այ բնկել՝ դուրմարն²¹ այ գլխիս դանար²².
Էլ ո՞նց²³ ապրեմ աշխարհիս՝ դուք խրատեք՝ ջամանար²⁴.
Ի մանկութենն՝ մինչեւ ցայտ՝ եմ անուգարի մեջը²⁵ :

ԵԳԵՐԱՀԱՅՔ, ԱՅՍԻՆՔԵ ՀԱՅԿԱՋՈՒՆՔ ԿՈՎԿԱՍ ԼԵՐԱՆՑ :

Կովկաս լեռները Սեւ ծովուն գրեթէ բոլոր հիւսիսային եւ արեւելեան եզերքը բռնած են ու մինչեւ Կասպից ծովը կրճատին, եւ գլխաւոր բնակիչներն են — ինչպէս որ յայտնի է — Եգերացիք կամ Ձերքեգք, Ափխազք կամ Ապազացիք, Վիրք, Մնկուէք, Լազք կամ Լազիկեցիք, եւ ուրիշ մանր ազգեր ու ժողովուրդներ :

Շատին անձանօք է որ նոյն Կովկաս լեռանց արեւմտեան ծայրերը, Կուպան գետին ձախակողմը՝ Եգերաստան կամ Ձերքեգի երկիր համարուած լեռներուն ու դաշտերուն մեկ մասին բնակիչները Հայ են՝ գրեթէ ինքնազուլիս, եւ Արմաւիր

անուեով քաղաք մը ունին : Ասոնց վրայ կարծե որ համառօտ տեղեկութիւն մը զենեք հոս՝ ուստրեն գրուածքէ մը քաղելով, զոր Պ. Սարգիս Ղահրամանեան Յովհաննեսեանց ազգասէր Ղարաբաղցի բարեկամնիս հաղորդեց մեզի :

Այս Եգերահայք, կամ ինչպէս իրենք կըսեն՝ Ձերքեգ - Հայք՝ կը պատմեն աւանդութեամբ քե իրենց նախնիքը Խրիմն, Տրապիզոնէն, Սինոպէն ու Տաճկաստանի ուրիշ նաւահանգիստներէն զնացեր են հոն : Ասկեց 200 տարի առաջ այն տեղերուն Հայ վաճառականները առուտուրի համար Ձերքեգի երկիրը երբայով ու գալով, լեռնա-

¹ Մայրը :
² Ագառ, վազեց :
³ Բոլորովին :
⁴ Ս. Յակոբայ վանքին :
⁵ Մորաքեռորդի :
⁶ Ճան, նոգի :
⁷ Գուլիս, գլխաւոր :
⁸ Մեկմալ, մեկմըն ալ :
⁹ Դեռ, հարուած, պատիժ :
¹⁰ Յիրուցան :
¹¹ Մի գործէք :
¹² Մի կենաք :
¹³ Ետրանի, անապատ, վայրենի :

¹⁴ Պարտինք, շրջինք :
¹⁵ Օտարաց, ժողովրդաց, բազմութեան մեջ :
¹⁶ Կըղանայ, կըպարտի :
¹⁷ Շրջան :
¹⁸ Մատեն, հանք :
¹⁹ Մաղարայի՝ քարանձառի մեջ կըձգեն :
²⁰ Թալան, բաղդ :
²¹ Տէվլիթ, բարեբախտութիւն :
²² Կարօտութիւն, խեղճութիւն :
²³ Ի՞նչպէս :
²⁴ Ճէմաթ, ժողովուրդ :
²⁵ Ողբ ու լացի մեջ :